



## ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԶՈՒԱՅ

ՄԱՄՆԱՈՐ ԴՊՐՈՅ Ի ՓԱՐԻԶ

(ÉCOLE SPÉCIALE DES LANGUES ORIENTALES VIVANTES)



ԵՒՐՈՊԱ՝ ուսմամբ բարգաւաճ ժողովրդոց մէջ արևելեան  
լեզուք մասնաւոր տեղ մը կը գրաւեն, լուսոյ ծաւալման  
նուիրու ւած ամէն հաստատութեանց մէջ. Այս լեզուք՝ ո-  
րոնց ուսումը զարուս սկզբնաւորելէն 'ի վեր երեսի վրայ  
ձգուած էին 'ի ազգիա, յեւ, ափոխութեան ատեն զրեթէ  
բոլորովին բարձի թողի լքուեցան. — Այս խօսքերով կը սկսէր իր ծեղե-  
կագիրը արևելեան ու վաճառականական լեզուաց վրայ՝ երեսփո-  
խանն լաքանալ, զոր կը ներկայացնէր Գաղղիոյ ազդային ժողո-  
վոյն. և յամի 1795 մարտի 30 ընդունելի ըլլալով, մասնաւոր վճռով  
կը սահմանուէր արևելեան կենդանի լեզուաց համար գպրոց մը  
հաստատել ի Փարիզ.

ԺԸ դարուն՝ արևելեան լեզուաց ուսման անկմանն ի գաղղիա՝  
ապացոյց մ'ալ այն կրնայ սեպուիլ, որ 1696 էն մինչև ի 1779, արա-  
բացի տառերով տող մ'ալ տպագրուած ըլլալուն յիշատակը կամ  
հաւաստիք չկայ, 1751 ին Պուրկոյնի դքսին ծննդեանն առթիւ, որ  
Լուդովիկ ԺԶ երեց եղայրն էր, նոր լեզուաց արքունական դպրո-  
ցին աշակերտք՝ պզտի ծաղկաքաղ մը հրատարակեցին քերթուածոց  
ի լստին, 'ի յոյն, 'ի գաղղիական լեզուս։ Տաճկերէն լեզուով բան մը  
հրատակելնուն պատճառ՝ տաճկական տպագրական տառից տեղ

*մը ի Գաղղիա չգտնուիլը մէջ կը բերեն՝ հետևեալ լատին քառեակ տողերով.*

Turcica musa silet. Ne, Princeps optime, culpes  
Immeritam: voluit plurima verba loqui;  
At quae dixit amor, memori transmittere chartae,  
Non assueta typis, Gallica dextra negat.

*ի ստորեւս քերթուածոյն հետևեալ տողը կը կարդանք իբրու ծա-  
նօթութիւն. Nihil Parisiis Turcice Arabiceve typis mandatum. Տար-  
օրինակ յանից պէտք էին որ նաև ի Գաղղիա, մերձաւոր ու դրացի  
ազգաց օրինակին հետևելով՝ արևելեան լեզուաց ուսումն կրկին  
ձեռք առնուի և զարդանայ:*

Լ. Հանկլէս առաջին եղաւ որ մտածեց առանձինն իմն օրինակաւ  
արևելեան կենդանի լեզուաց դպրոցի մը հաստատութեան. մասնա-  
ւոր ուղերձով մը առաջարկելով զայն Ազգային ժողովոյն յամի 1790,  
և ցուցընելով թէ որչափ օգտակար էր Գաղղիոյ վաճառականու-  
թեան, քաղաքացիտական դիտմանց և զիտութեանց համար ի Փա-  
րիզ և ի Մարսէլ բազարս հաստատել արար, մաճիկ և պարսիկ լե-  
զուաց համար առանձին վարժապետական աթոռներ, և զորա արժան  
էր յանձնել իմաստուն և կարող անձանց որոնք երկար ատեն արեւ-  
ելք կեցած ըլլալով՝ ընտանեցած ըլլային երկրին բնիկ ժողովրդոց  
լեզուին և մատենագրութեան, և որ պարտըկան ըլլան ամեն առաւօտ  
քանի մը ժամ հրապարակական դասախոսութեան: Այսպիսի ա-  
ռաջարկութիւն մը նոյն 1790 տարւոյն ժողովոյն ընդունելի ըլլալու  
հաւանականութիւն չկար. Արդէն եղած դպրոցաց վրայ խստապահանջ  
քննադատութիւնք՝ պիտի ունենային իրենց աղղեցութիւնն նաև  
այլ և այլ անձանց և մտածութեանց վրայ, զրկելով նաև այս առաջ-  
արկութեան հեղինակը յօդնականութենէ և ի նպաստից՝ որոց ան-  
հրաժեշտ պէտք ունէր. Ասով փափաթելի յաջող ելք մը չունեցաւ  
խնդիրն: Բարեբազարարար Լանկլէս այն առաջին ծախորդութենէն  
յուսահատող և իր մոտաց խորհուրդէն ետ կեցող անձ մը չէր:

Քանի մը տարի ետքը աւելի բարեպատեհ ժամանակ մը իրեն ներ-  
կայացաւ. Յեղափոխական կառավարութեան բռնած լնիացից բնա-  
կան հետեւակով՝ բազմագոյնք ի թարգմանաց հիւպատոսարանացն  
արևելից՝ հրաժարեր ետ կեցեր էին իրենց ծառայութենէն. նոր լե-  
զուաց դպրոցին գրեթէ բոլոր աշակերտք՝ մեծին լուգովիկեայ անու-  
նը կրող դպրոցէն ելեր ետ քաշուեր էին, որ մեծափառ անունը փո-  
խելէն ու Հաւասարութեան դպրոց (Collége de l'Egalité) կոչուելէն  
զատ, սկզբանց ու վարչութեան մէջ ալ զանազան այլակերպութիւն  
կրած էր. որով միայն երկու աշակերտք մնացած էին յամի 1795: Թարգմանաց նուազութիւնն այնչափ զգալի եղած էր, որ պարապ

մասցած պաշտամանց համար յարմար և ընդունակ անձինք գտնել գրեթէ անկարելի էր : Մէկ կողմէն երկրին վաճառականական ու քաղաքագիտական շահն կը պահանջէր՝ այսպիսի դժուարին դիրքի մը դարմանին փութալ . միւս կողմանէ ալ նոր լեզուաց ուսմանն համար հաստատուած դպրոցը՝ պղտի տղաւք ընդունելով , տէրութեան սուփրոցական պիտոյիցը՝ խիստ գանդաղ միջոց մը կ'ընծայէր : Հարկ էր փութալ ի հաստատութիւն այնպիսի դպրոցի մը՝ ուր չափահավք քիչ ատենուան մէջ կարեր ուսումն առնլով՝ կարող ըլլային հայրեննեաց օգտակար ըլլալ . թարգմանի պաշտօնը կատարելով :

Լանկէս որ 1790 ըրած առաջն փորձէն ետքը անգործ չէր , յարմար ժամանակը գանելով՝ միւսանգամ պաշտօնի հասաւ : 1795 տարւոյն սկզբնաւորութեան՝ դաշնադրականաց կառավարութեան բազմաթիւ պաշտօնէից հետ ունեցած բարեկամական յարաբերութեամբն օգտաելով , իր նախկին առաջարկութեան մէջ քանի մը փոփոխութիւններ մուծելով , կրկին ներկայացսոյց զայն Ազգային ժողովոյն , և այս անգամ ընդունելի եղաւ : Գաղղիոյ յնդապիփոխութեան գժուարին միջոցի մը մէջ , յորում ուսելեաց պակասութեան համար մեծ յուզմունք կը տիրէին ժողովրդեան մէջ , դաշնակցութիւնը 1795 մարտ 30 ըրած փոթորկայոյզ նստին մէջ վճռեց որ ,

Ա . Ազգային Մատենագարանին շինուածին մէջ հասարակական դպրոց մը հաստատուի յուսումն արևելեան այն կենդանի լեզուաց՝ որ օգտակար ճանչցուին քաղաքավար տեսչութեան և վաճառականութեան :

Բ . Արևելեան լեզուաց դպրոցին մէջ պիտի գտնուին 1 . ուսուցիչ մը գրաւոր և աշխարհիկ արար լեզուի . 2 . ուսուցիչ մը տաճիկ և Ղրիմութաթար լեզուաց . 3 . ուսուցիչ մը պարախիկ և մալայ լեզուաց :

Գ . Ուսուցիչք պիտի սորվեցըննեն իրենց աշակերտաց թէ որպիսի քաղաքական և վաճառականական յարաբերութիւնք ունին գաղցիոյ հասարակապետութեան հետ այն ազգերը՝ որոնց լեզուն սորվեցընելու պարտքը վրանին առած են :

Դ . Յիշեալ ուսուցիչք գաղցիական լեզուով պիտի շարագրեն իրենց սորվեցուաց լեզուին քերականութիւնը . և այս գրուածքս պիտի յանձնուին հասարակաց կրթութեան յանձնաժողովոյն :

Ե . Արևելեան լեզուաց ուսուցչաց անուանումը և թոշակը նոյն պիտի ըլլայ ինչ որ կենդրուական ուսուցչաց համար սահմանուած է հողմային ամսոյն եօթներորդ օրուան մէջ հրատարակուած օրէնքով :

Զ . Հասարակաց կրթութեան Յանձնաժողովոյն պարտքն է արևելեան լեզուաց դպրոցին կանոնաց վրայ հսկել :

Դաշնակից ժողովոյն ներկայացուած այս Տեղեկագիրը՝ խնամով կը զանազանէր արևելեան իմաստուն կամ մեռեալ լեզուները խօսուածներէն . կը թուէր և կը յիշատակէր անոնց կարևորութիւնն ,

և յայտնի փափաք մը կ'երեցընէր որ ժամանակին անոնց ուսմանն ալ ջանք և հետամտութիւն ըլլուի՝ առանձին ուսուցիչներ կարգելով նաև այդ լեզուաց, ազգային Մատենադարանին մէջ,

«Այս լեզուաց մ.կ քանին, — կը յաւելուր Ցեղեկազրին հեղինակը, — յառաջադրյն կ'ուսուցուէին Գաղղիոյ դպրոցին (Collège de France) մէջ. բայց ուսման այս ճիւղը պատշաճապէս կարգաւորուած չէր. ձեռագիրք և տպագիրք յարկելեան լեզուս, թէ ուսուցչաց և թէ աշակերտաց համար կը պակսէին, որով զօւրկ մնային ի կարեւոր օժանդակութենէ յանդութեան իրենց վաստակոց: Ուստի ազգային Մատենադարանին մէջ ուր ամփոփուած են այսպիսի կրթութեան և ուսման հարկաւոր ամէն տարերք, պէտք է հաստատել արկելեան լեզուաց հասարակաց ուսման դպրոցը:

Ժամանակին պարագաք թոյլ շտուին Գայնակից ժողովոյն՝ որ հասարակաց կրթութեան համար վճռած բազմաթիւ օրէնքներն կարենայ անմիջապէս գործադրել: Պահուած էր այն Գործադիր Աղղիչ մողավոյն, և զոր ի գլուխ պիտի տանէր պաշտօնեայն և նախարար ներքին գործոց Պէնէզէք: 1796 ին յունիս ամսոյ 22 ին՝ ազգային Մատենադարանն կարգի գրուելով՝ արկելեան լեզուաց գասախօսութեանց սկզբնաւորութիւնը եղան. և կանկէս սկսաւ պարսիկ և մալայ լեզուաց գասերը. Սիլվէսթր ար Սասի՛ արաբական լեզուի ուսուցիչ էր. թուրքարէնին համար գեռ կարագրութիւն մը չկար: Առջի բժրան կ'ուսուցանէր զայն Յովսէփ Պէնէնամ, և օթանասունտիրեք տարուան Մուսուլզի ծերունի մը, որ Ցեղափոխութեան ժամանակ կորսնցընելով ազգային Մատենադարանի մէջ ունեցած և վարած թարգմանի պաշտօնը, դրամական գումար մը ընդունած էր ի փոխարէն այն հիմնարկութեան ընծայած գրչագիր մատենից: Պետութիւնը՝ կրած վնասուն գարման՝ թուրքարէն լեզուի գասախօսութիւնըն յանձնեց. բայց ներքին գործոց նախարարին կարծիքն էր՝ որ այդ պաշտօնը աւելի յանդութեամբ և արգասեօք ի գլուխ պիտի հանէր արդէն արկելով մէջ կեցող թարգման մը. և դժուարութիւն չունեցան շտուվ այսպիսի անձ մը գտնելու, զվանթիւր Տըփարատի, առաջին թարգման գաղղիական կեսպանատան ի Պոլիս. որ և գառնալով անտի 1797 ին սկսաւ թուրք լեզուի գասախօսութիւնը: Այսպէս արելեան լեզուաց ուսման երեք վարժապետական աթոռք ունեցան իրենց ուսուցիչքը. Լանկէս պարսիկ բարբառոց, Սիլվէսթր ար Սասի՛ արաբերէնի և Վանիթիւր Տըփարատի թուրքականին:

1798 գեկտեմբեր 11/ն՝ արկելեան լեզուաց դպրոցին մէջ դրուած ցուցակը կը նշանակէր, թէ «Հայազգին Զրպետեան իր լեզուին գասախօսութիւնն պիտի ընէր»: Այս առաջին փորձն՝ արդէն յառաջադրյն սահմանուած երեք լեզուաց ուսման վրայ՝ չորրորդ լեզուի մը գասախօսութիւնն աւելցընելու՝ միայն երեք տարի տևեց: Յակովի

Շահան Ջրպետեան Ե, Եսացի՝ քիւ յառաջ հասած էր ի Գաղղիա, և գաղղիական լեզուին ունեցած խստ անբաւականութիւնն չեր թուր իրեն օգտակար կերպով մայրենի լեզուին դասախոսութիւնն ընել: Հայկական լեզուին առժամանակեայ ընթացքը վերցուեցաւ 1804 հոկտեմբեր 16 ին:

Լանկէս՝ յիւր պաշտօնակցաց գահերէց ընտրուելով / գարոցին, ամէն ջանք կ'ընէր ու րիշ լեզուաց ուսման ընթացքն ալ ներմուծել. և կատարելագործել անանկով արևելեան կենդանի լեզուաց ուսումը՝ որ կը դասախոսուէին յազգային Մատենագարանի: Գաղղիայ Ակադեմիուց Մատենագրութեան և Գիշարուեստից կաճառին (Institut) մէջ ըրած ճառի մէջ կրին ներկայացուց իր մտածութիւններն այս լեզուաց ուսմանէն յառաջ գալիք քաղաքական և վաճառականական շահուց և կարելորութեան վրայ: Արդէն աւանդուած երեք լեզուներէն զատ՝ օգտակար կ'երեննար իրեն աւելցընել մալայեցի, հինատութանի և մանջութաթար լեզուները, որ չինու լեզուին տեղ կրնար բռնել. վասն զի չին ու յարոնացի լեզուներն դեռ լաւ ուսումնասիրուած չէին երեննար իրեն, որ կարող ըլլան գործնական ուսուցւան նիւթ ըլլալ: Հնդկաստան և ասնաւոր մտադրութեան առարկայ կը համարէր. և այն ընդարձակ երկրին մէջ խօսուած այլ և այլ բարբառոց տեղեկութիւնը՝ ամենակարենոր և անհրաժեշտ միջոց մը լինդից ազդեցութիւնը նուռազեցընելով, և բնկաց արդէն ատելիք իրենց քաղաքագիտական վրիհունգք, այն երկիրներուն վաճառականութիւնը միւսնագամ իրենց նախսկին ընթացքին վերածել եղիպտոսի վրայով: իր մահուընէն յառաջ տեսաւ այս փափաքն ու առաջարկութիւնն ի գումար ելած: 1812 ին հաստատուեցաւ հայկական լեզուին ուսումը. աշխարհիկ յոյն բարբառոյն ի 1819, և հետեւ տարւոյն մէջ աշխարհիկ կամ խօսուած արարականին:

Յառաջագոյն տեսանք թէ ինչպէս և որպիսի պատճառներով հայկական առժամանակեայ դասախոսութեան ընթացքն արգիլուեցաւ կամ խափանուեցաւ ի 1804: Այս թուականէն տասը տարի ետքը՝ Շահան Ջրպետ խնդրեց կրկին ակզբնաւորութիւնն տալ, ցուցընելով իր յարատե ուսումը գաղղիական լեզուի և մատենագրութեան այն տարիներուն մէջ: Լանկէս ալ նոյն մաքին վրայ էր, թէ դժուարութիւն պիտի չունենար նա բացատրել և հաղորդել իր գաղափարները՝ ունկնդրացը, ուստի իր կողմանէ Ջրպետի առաջարկութեան դըժուարութիւն չունենալը յայտնեց: Հասարակաց կրթութեան նախարարն ալ հակառակութիւն չի ցուցուց նոր փորձի մը, և հաճութիւն առուած որ նոր առժամանակեայ ընթացք մը սկսուի յ'8 գեկտեմբերի 1810 տարւոյն, խոստանալով որ եթէ յաջողութիւնն գտնէ՝ կարևոր եղածն տնօրինէ հայկական լեզուի յարատե ուսմանց ընթացքն հաստատելու: Այս անգամ Ջրպետ յաջողեցաւ իր ձեռնարկութեան

մէջ. շուտով բազմաթիւ աշակերտներ գումարեց իր չորս կողմը, յուրոց երկուք՝ երկասիրութիւններ ալ հրատարակեցին, և մեծ փոլթ և եռանդ ցուցընելովը՝ յամի 1812 ի 27 փետր. կայսերական հրովարտակաւ հայկական լեզուի անուանակիր ուսուցիչ կարգուեցաւ:

1832 ին առ այս պաշտօն կարգեցաւ լրվայեան աը ֆլորիվալ: Շահան Զրաբեա երկու տարի յառաջադյոյն խնդրեր և ընդուներ էր երեք տարրուան համար արձակուրդ (սուցք) թիվիդ երթալու, ուր կոչեր էր զինքն քաղաքին արքեպիսկոպոսն Ներսէս, որպէս զի Վրաստանի մայրաքաղաքին մէջ եւրոպական լեզուաց մասնաւոր դպրոց մը հաստատէ: Նոյն ժամանակ իր բացակայութեան պէտքը լեցընելու համար՝ փոխանորդ առաջարկեր էր զլբվայեան տը Ֆլորիվալ, իր աշակերտներէն մէկը, և որ տեղապահ ուսուցիչ անուանեցաւ (1826, օգոստ. 14): Արձակուրդի լրանալէն ետքը որովհետեւ Զրաբեա իր խոստաման համեմատ շվերադարձաւ ի Փարիզ, ուստի իրքեւ հրաժարականը տուած սեպուելով իրեն յանձնուած պաշտամանէն, տեղապահնը՝ անուանակիր ուսուցիչ հրատարակուեցաւ 1830 սեպտեմբեր 4 ին տրուած արքունական հրովարտակաւ մը: Հայկական լեզուի ուսուցիչ պաշտօնը վարեց լրվայեան մինչև ի 1862 յունուարի 20, որ իր մահուանը թուականն է: 1884 ին հրաման և թոյլտուութիւն խնդրեց և ընդունեցաւ ճանապարհորդութիւն մը ընելու յարեւելս, ու բացակայութեանը ժամանակ իրեն տեղապահ կարգել զիւդինէոս Պորէ, որ և կատարեց այս պաշտօնը: Լրվայեան միայն քանի մը ամիս կենալով ի վենեսիկ դարձաւ ի Փարիզ:

\* \* \*

Արևելեան լեզուաց դպրոցը միշտ ներքին գործոց Նախարարին իշխանութենէն կախուած էր: 1832 ին կողիմիր Փէրիէի նախարարութեան ժամանակ՝ զատուելով անկէ, վաճառականութեան և հասարակաց շինուածոց Պաշտօնարանին սկսաւ վերաբերիլ, բայց այս վիճակը հազիւ քանի մը ամիս տեականութիւն ունեցաւ: Թագաւորական հրամանագիր մը՝ յամի 1832 ի 14 նոյեմբերի ուրիշ զրաւորական և ուսումնական հաստատութեանց հետ՝ արևելեան լեզուաց դպրոցն ալ հասարակաց կրթութեան Պաշտօնէին, կիզյի, իշխանութեան ենթարկեց:

Հետեւեալ տարւոյն մէջ դպրոցը այն անշուք տեղէն՝ ուր հիմնարկութենէն ի վեր զետեղուած էր, փոխադրուեցաւ ազգային Մատենադարանին մէջ ուրիշ պատշաճագյոյն և աւելի հանգիստ տեղ մը: Բայց վրայ հասնելով Սիրվէսմէր տը Սասիի մահը, որ վարժարանին հոգին կրնար սեպուիլ իր զիւտութեամբն ու ազդեցութեամբ, շատերը վախ ունեցաւ որ դպրոցին յարատեսութեան ու բարդաւաճ վիճա-

կին արդելք մը չըլլայ : Բարեբազդաբար այդ երկիւղը իրականութիւն չդարձաւ : Սակայն միւս կողմանէ ալ կարծես թէ դպրոցն զարտուղիւն սկսած էր իրեն համար սահմանուած նպատակէն ու վախճանէն , որ էր՝ ինչպէս յառաջ ալ յիշեցինք , տէրութեան թարգմաններ հասցընել արեելեան քաղաքներ դրկուելու համար : Արեելեան զըպ- րոցը այս կողմանէ կարևոր և գնահատելի ծառայութիւն մը չէր մա- տուցած . ուստի նոյն իսկ յեղափոխական կառավարութիւնը բըռ- նադատեցաւ այն լեզուաց դպրոցի մը բացման համար տուած հրո- վարտակէն քիչ ետքը՝ կրկին բանալ նոր լեզուաց ուսմանն համար արդէն խստիանուած վարժարանը ու շարունակել , և անոնց մէջն ըն- տրել առնուլ արեելք զրկուելիք թարգմանները : Սակայն միւս կող- մանէ ալ հարկ է խոստովանիլ որ եթէ արեելեան կենդանի լեզուաց դպրոցը չկրցաւ՝ կամ խիստ քիչ անգամ՝ թարգմաններ ընծայել Գաղղիյ կառավարութեան , բայց իմաստուն աշխարհի այլ և այլ ան- ձինք՝ և հետաքննական աշխատութիւնք նախից . և այս աը Սասիի մեծ արդիւնք մը պէտք է սեպուի արժանապէս :

Դպրոցին հաստատութեան հրամանադրին երրորդ հատուածը , ինչպէս տեսանքը , պարտք կը գնէր ուսուցչաց՝ « որ իրենց աշակեր- տաց սորվեցընեն այն քաղաքական և վաճառականական յարաբ- րութիւններն՝ որ կեցած են գաղղիւկան Հասարակապետութեան և այն աղջաց մէջ որ իրենց աւանդելիք լեզուները կը խօսին » : Այս պատուէրն՝ դպրոցին հաստատութեան առաջին տարիներուն մէջ պահուելով , կամաց կամաց սկսաւ թէւլմանալ , մանաւանդ քանի որ ժամանակ անցնելով՝ ուսումը աւելի դրաւորական ու մատենագրական կերպարանք կ'առնուք : Սկսան քիչ ատենէն՝ քերականութիւնը բա- ցատրել մատենագրաց գրուածները մեկնաբանելով , և առանկով աւելի ուսումնական հետազոտութեանց ասպարէլ մը դարձաւ և ոչ այլ ինչ :

Ուրիշ պայման մ'ալ կար դպրոցին կանոնադրութեանց մէջ , հոն աւանդելի կենդանի լեզուաց քերականութեանց յօրինումը՝ գաղղիա- կան լեզուով : Այս լիուլի կոստարուեցաւ ուսուցչաց ձեռքովն ու ջան- քով , անանկ որ 1838 ին միայն պարմիկ ու աշխարհիկ յոյն լեզունե- րըն էին՝ որոնց համար տարրական գրքեր կը պակէին՝ ուսանողաց ձեռքը տալու համար : Արդէն հրատարակուած էին , արտացի հին ու նոր լեզուաց , տաճկերէնի , հայերենի և հինուուսթանի քերակա- նութիւնք .

Grammaire arabe à l'usage des Elèves de l'École des langues orientales vivantes, par A. I. Silvestre de Sacy. Paris, Imprimerie Impériale, 1810, 2 vol. Seconde édition, corrigée et augmentée. Paris, Imprimerie royale, 1831, 2 vol.

Chrestomathie arabe, ou Extrait des divers Écrivains Arabes tant

en prose qu'en vers, à l'usage des Elèves de l'Ecole spéciale des langues orientales vivantes, par A. I Silvestre de Sacy. Imprimerie Impériale 1806.— Seconde édition, corrigée et augmentée. Paris, 1826:

Eléments de la grammaire turke, à l'usage des Elèves du l'Ecole royale et spéciale des langues orientales vivantes. par P. Amedée Jaubert, Paris, Imprimerie royale. 1823.

Grammaire de la langue arménienne, rédigée pour les Elèves de l'Ecole... par J. Ch. Cribied. Paris, 1823.

Grammaire arabe - vulgaire, suivie de dialogues, actes et lettres, à l'usage des Elèves... par A. P. Caussin de Perceval. Paris, Dondey-Dupré, 1824, 1833, 1843, 1858.

Rudimens de la langue hindoustani, à l'usage des Elèves... par Garcin de Tassy. Paris, Imprimerie royale, 1829.

Ասոնցմէ զատ ուրիշ աւելի նուազ կարենորութիւն՝ բայց մի և նոյն նպատակն ու վախճանն ունեցող քանի մը մանր երկասիրութիւնք:

\* \* \*

Սիրվէսդր տը Սասի մեռաւ ի 24 գետարուարի 1838 տարւոյն, և ի 23 մեծահանդէս յուղարկաւորութիւնն կատարեցաւ յեկեղեցւոյ սրբոյն Սուլպիկիսայ: Երկու օր եաքը (25) արևելեան լեզուաց գպրոցի ուսուցելք գումարեցան ի ժողով ընդ նախագահութեամբ իրենց մէջ երիցագունին՝ Ամետեայ ժոպէք: Նստին արձանագրութիւնը, նոյն իսկ իրեն ամփոփ համառօտութեան մէջ, յայտնապէս կը ցուցնէ շփոթութիւն մը: Գաթրըմէք մէջ կը բերէ այն պատճաներն որ անհրաժեշտ կ'ընէին զպրոցին համար: յ՛ս տուկ կանոնադրութեան մը պէտքը. ժողովը միաձայն հաւանութիւնը կու տայ, բայց սահմանելով որ յառաջադոյն յօրինուի Տեղեկագիր մը՝ գպրոցին առ Գաղղիա մատուցած ծառայութեանց նկատմամբ, իրեն արևելից հետքաղաքական և վաճառականական յարաքերութեանց: և այս Տեղեկագրին յօրինումը Գաթրըմէքի յտնանեցին: որ անմիջապէս հազարդեց ժողովոյն իր կողմանէ շարագրուած կանոններու ուրուագիծ մը, և ընդունուեցան անոր ամէն յօդուածք: Յետոյ ժողովը որոշեց որ իրենց երիցագոյնը՝ ժոպէք, յանուն և ի զիմաց իւր պաշտօնակից ուսուցչաց խնդրէ ունկնդրութիւն մը ի նախարարէն, և բովանդակ զըպրոցին իրեն ներկայանոյ, հաւանութիւնն խնդրելով արդէն ընդունուած կանոնաց ուրուագծին, և աղաչելով որ այդ կանոնք արքունի հրամանով ու վճռով մը վաւերանան:

Մարտի երկրորդ օրն՝ առ Սալվանափ պաշտօնեայն ընդունեցաւ գպրոցին ուսուցիչքը, և խոստացու ամենայն մտադրութեան առնուլ իրեն առաջարկուած ու յանձնուած կանոնները: Նոյն ամսոյն 25 ին

թագաւորական հրամանագիր մը՝ զիտէյնոյ ուսուցիչ արարական լեզուի, ար վասիի յաջորդ կ'անուանէր, ու ամիս մ'ալ ետքը՝ զժոպէր յանձնանձիչ մատչակարարութեան դպրոցին . ու մայիսի 22 ին տրուած նոր հրամանագրով մ'ալ արևելեան կենդանի լեզուաց դպրոցը կ'ըրկին կը բարեկարգուէր : Մեր նիւթին հետ վերաբերութիւն չունենալով ուրիշ լեզուաց ուսման համար եղած այլ և այլ կարգադրութիւններ ու փոփոխութիւններն, յիշենք որ երր 1862 յունուար 20 ին վախճանեցաւ հայկական լեզուի ուսուցիչ լըվայեան տը ֆլորիվալ, ուսուցչաց ժողովն առաջարկեց Տիւլորիէր՝ որ մալայեցի և յաւանական լեզուաց վարժապետ էր ի դպրոցին, և հայկական լեզուի ու մատենագրութեան հետամուտ և տեղեակ, որ մէկալ լեզուաց դասախոսութիւնը ձգերզվ, յանձնառու ըլլայ հայկական լեզուի դասերը աւանդել. որով կայսերական վճռով հայերէնի ուսուցիչ անուանեցաւ ի 19 փետրուարի :

Այն պաշտօնին մէջ շարունակեց գովութեամբ Տիւլորիէ մինչև իր մահը՝ որ հանդիպեցաւ ի 1881 ի 20 գեկտեմբերի, և իր յաջորդը մէկէն յի նշանակուեցաւ . այլ դպրոցին քարտուղարը Գարրիէր առժամանակեայ կերպով կ'աւանդէր հայկական լեզուն :

Այսպէս արեւելեան կենդանի լեզուաց դպրոցին սկզբնաւորութենէն հայկական լեզուի ուսուցիչք եղած են :

Զրպետ Շահան առժամանակեայ	1798 - 1801.
»           »           »	1810 - 1812.
»           »           ուսուցիչ.	1812 - 1830
Լըվայեան տը ֆլորիվալ տեղապահ.	1826 - 1830.
»           »           »           ուսուցիչ.	1830 - 1862
Տիւլորիէ	1862 - 1884.
Գարրիէր ( յանձնարարութեամբ )	1881

### ԾԱՀԵԿԱՆՈՒԹԻՒՆ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

( 8եւ յ'էջ 321 )

**Ս**ար զէնքէ միուած՝ խոյս կու տայ Յունաստանէն արուեստից խաղաղասէր հանճարն, և կ'ապաստանի յեգիպոս՝ գոռող Պըտ ղոմեանց քով, ուր թէոկրիտոս և կալիմաքոս 'ի պաշտպանութիւն իրենց կենաց՝ ընտիր ճաշակաց կը դիմեն և գեղեցիկ - Դպրութեանց ետևէ կ'ըլլան : Հօն ալ զարմանալի կերպով կը ծաղկին գեղարուեստք՝ մի քան զմի գերազանց : Եւ սակայն շատ չանցաւ՝ հօն տեղի պալատականաց հմտութենէն և դիւանապետաց գլխաւորնե-